Ն 77 — 1885 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1—2 ԲԱԶԱՐ—ԲԱԶԱՐ ԷՐԹԷՍԻ — 1302 ՁԻԼՀԻՃԱՅԻ 5 — ՊԻՐԻՆՃԻՄԷՆԷ

40 ԱՄԱՍ

ՃԷՐՏԷՒ ՃԱՐԳԻՅԼ

40 ԱՄԱՍ

ԱՊՕՆԷ ՖԻԾԱԹԼԱՐԸ

	12 ԱՄԻՍ	6 ԱՄԻՍ	3 ԱՄԻՍ
ՍԹԱՄՊՈԼ	200 ղրշ.	105 ղրշ.	55 ղրշ.
ԹԱՇՐԱ	240 »	125 »	—

Մէջիտիէ 20 ղրուշտան

ԲՕԼԻԹԻԳԻՅԷ ՄԻԼԻՅԷ ԹԻՒՃՃԱՐԻՅԷ ՍԱՐՐԱՖԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՅԷ

ԵԷՎՄԻ ԿԱԶԷԹԱ

ԻԼԱՆԱԹ ՖԻԾԱԹԼԱՐԸ

Տինճի, Զմնի վէ Ճինճի սահիթէ ղրշ. 6
Ճիւնճիւ սահիթէ . . . . . » 3
Մէկնումը նաֆիյա տաիր պէնտլէր մէճմանէէ գապուլ օլունմագ վէ տէրճ օլունմայան էվրագ իատէ օլունմայագ տրը։

Իտարէխանէսի, Սթամպօլտա Պապը Ալի ճատտէսինտէ Նումէրո 20 ճիվէլէկեան մութաասրնտա տրը։ Քեազիֆէի մէվատատ հապգընտա կազէթանըն սահիպ վէ մէսուլը ՏԻԳՐԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆ միւրաճաաթ օլունա։

ԿԻՒՆԷԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

Խարիճիէ միւսթէշարը Ֆախրի պէյ հազրէթլէրի՝ տիւն Թարապիա-յա պիլազիմէ ինկիլթերա սէֆիրի իլէ մէվատտը միւհիմմէ իւզերինէ ուզուն միւտտէթ միւզաքէրաթտա պուլունմուշ տրը։

Սըր Հէնրի Տրըմմնտ Ուօլֆ՝ պու կիւն Պապը Ալիյէ կիտէրէք, Օսմանլը մուրախխասլարը Ասիմ վէ Քեամիլ բաշլար հապարաթը իլէ պիրլիքտէ ադտը իճթիմա իտտէք տիր։

—

275 թայֆարը վէ 10 թօբու համիլ օլան իլո նամ ինկիլիկ հարպ սէֆինէսի՝ պու քէրրէ Պէյճիգատան իզմիր լիմանընա միւրուտ իթմիշ տիր։

Մէզքիւր սէֆինէնին՝ Սըր Հէնրի Տրըմմնտ Ուօլֆը Մ'ըսրա կէօթիւրէճէյինի կէյնէտ եազմըշ իտիք։

—

Գըրբմ մուհարէպէսինտէ վէֆաթ իտէն իթալիա ասքէրինին զիրը ճէմիլի իչին Պէյողլուտա Ֆէրի քէօյիտտէ քեանի Ֆրէնք մէզարլըղընտա ըէզ օլընմագ իւզրէ կէչէնտէ իթալիատան Տէրսաատէթ միւրուտ իթտիկինի եազտըղը՝ մէրմէր հէյքէլ (արձան) եարըն մէրասիմը լազըմէ իլէ ըէզ օլընճագ տրը։

Գրբմ մուհարէպէսինտէ վէֆաթ իտէն իթալիա սասքիրինին զիրը ճէմիլի իչին Պէյողլուտա Ֆէրի քէօյիտտէ քեանի Ֆրէնք մէզարլըղընտա

ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԷՍԷԼԷՍԻ

Տ. Մակար Սրբազանը Կաթողիկոսը թաստիգ օլնելը՝ Նիհայէթ Կաթողիկոսական Տեղապահ Բարամեան Տ. Մկրտիչ Արքեպիսկոպոս Թարաքճեան պա թէլէկրաֆ իշար ու թէպլիղ օլնմըշ տըր։

Մկրտիչ Արքեպիսկոպոս տիյոր քի «Ռուսիա Զարը՝ միլլէթին թագտիմ իթտիկի իլքի ֆանֆէոլարան Մակար Սրբազանը Կաթողիկոս իլան իթմիշ տիր։ Հալ պու քի մուսիպիլէրի Արքեպիսկոպոս՝ Տ. Մելքիսեդեկ Արքեպիսկոպոսը պիլմիշմէ Երմէնիլէրէ Կաթողիկոս ինթիխապ օլնմըշը ապրիլ 21ատ Ս. Էջմիածինին Հայազգային Ընտրողական Ժողովը թարաֆընտա։ Եէնէ պա թէլէկրաֆ բաթրիգ Ամեն. Տ. Ցարութիւն Սրբազան հաղրէթլէրինէ խապէր վէրմիշ իտի։

Իտի ամբը մէնպատէն բէսմէն թէպիլը օլնան վէ եէքտիկէրէ մուխալիֆ պուլնան պու իլքի թէլէկրաֆլարա նէ՞ մանա վէրմէք լազմ կէլիր։

Շիւպհէ եօք տըր քի, Ս. Էջմիածին Հայազգային Ընտրող Ժողովը՝ վէ անին բէյնի Տ. Մկրտիչ Սրբազան՝ 50 սէնէտէն պէրու մէվգիի իճրայէ գօնլան ուսուլը ինթիխապիէէ խթինատէն Տ. Մելքիսեդեկ Սրբազանը մինթէխէպ կաթողիկոս մագամընտա բէսմէն թէպրիք իթմիշլէր։ Վէ Ռուսիա Զարընն պու պապտէ Զինճի գանտիտա Մակար Սրբազանը կաթողիկոս նասպ իտէճէկինի խաբր ու խայալէրինտէն պիլէ կէչիրմէմիշլէր տիր։

Իշպու թաստիգին էսէրի օլարագ Մկրտիչ Արքեպիսկոպոս իլէ Հայազգ. Ընտրող. Ժողով մահճուգ գալմըշար։ Վէ անլէրէ պէրապէր ուսում միլլէթ տախիտիւչարը մաղլուպիէթ։ օլուպ պախուսուսՌուսիաէրմենիլէրի՝ իշպու թաստիգը նա մէմուլ սէպէպիլէ հիւզն ու մաթէմը աղիմ միսթաղրագ օլմուշլար տըր։

Իշլէր պու մէրքէզտէ իլքէն, պաղը քիմսէլէրին՝ Ռուսիա Զարը թարաքճնտան վուգու պուլան իշպու միւտաթէէֆտէն խօշնուտ կէօրիւնտիլէրինէ, վէ վագը օլան թաստիգին սէսսիզ սէտասզ գազուլ իտիլմէսինի թավսիֆ իթտիքլէրինէ թէճճիւպ վէ իսթիղրաղ իտէրիզ։

Լաքին պաղըլարը՝ բէք գիյատէ հիտտէթլէնէրէք, հուգուգը միլլիյէի միւտաֆէա իթմէքտէ, վէ Ռուսիա Զարընն՝ քիլիսէի միլլիմիզ խութիգալ ու մուխթարիէթինի բայմալ իթմէկէ, վէ միլլէթ թարաֆընտան ինթիխապ օլնմայան վէ խուսուսիլէ Էջմիածինին եալընընզ 16 միսքանընընն բէյնի (քուէ) գազանան վէ Ռուսիատաքի պիր միլեօն ճիսմանի Երմէնիլէրին 8 բէյնինէն հիչ պիրինինի գազանմայան վէ 7 Ռուսինորդլարընն տա եալընընզ պիր բէյնի սսլզ իտէն պիր ռուհանիի կաթողիկոս նասպ իթմէյէ հագգը օլմատըղընը պէյան ու իթեան էյլէմէքտէ տիրլէր։

Ռուսիա Երմէնիլէրինին թէչէքքի իթմէյէ հագգլարը վար տըր։ Չինքի Ռուսիա Զարը՝ 50 սէնէտէն պէրու քէնտի սատրգ թէպասը օլան Երմէնի միլլէթինին ինթիխապ էյլէտիկի կաթողիկոսը թաստիգ իտէր իքէն, չիմտի նա՞սըլ օլույոր տա պունընն աքսի պիր մուամէլէտէ պուլունըյոր։ օրթասա պէօյլէ պիր մուամէլէտէ պուլունմադան սէպէպ եօք տըր։ Գավգասիա վալիսի բրէնս Ցօնուուգօֆ Գօրսագօֆ՝ հէր հանկը նամզէտ օլուրսա օլսուն հիչ պիրի հագգընտա Ռուս հիւքիւմէթինին պիր կէօնա իթիրազը օլմատըղընը այան աշիքար պէյան ու իլան իթմիշ օլտուղընտան։ Տ. Մելքիսեդեկ Սրբազանը չարիսը՝ միւնազիւնֆիհ (խնդրոյ նիւթ) պուլունմադըյ վէ օ հալտէ ռուհանիի մուժահիլէրի Համազգ. Ընտրող. Ժողովթարաֆընտան իթթիֆագը արա իլէ կաթողիկոս ինթիխապ օլունմըշ տըր։ Էկէր Տ. Մելքիսեդեկ Արքեպիսկոպոսը չախսը՝ միւնազիւնֆիհ պուլունմըշ օլսա իտի։ Ս. Էջմիածինտէ թէճէմմիւ իտէն վէ քեաֆֆէլի ազասը Ռուս թէպասը օլան Համազգ. Ընտրող. Ժողով՝ ռուհանիի մուժահիլէրի ինթիխապ իթմէյէ ճէսարէթ իտէմէգ իտի։

Ռուսիա Երմէնիլէրի՝ Մակար Սրբազանընն թաստիգիլէ եալընընզ քէնտի հուզուգը միլլիյէ վէ ռուհանիլէրի նագդը օլմնմըշ ատտ իթմէյիպ՝ 3 սէնէտէն պէրու անըն ինթիխապնա մուխալէֆէթ իթմիշ օլտըգլարընտան։ Չիմտի պու խուսուս ալէյհինտէ ազիմ հիտտէթ վէ խօշնուտըզլըգ իսրաղ իթմէքտէ տիրլէր։ Զիրա քէնտիլէրի՝ Տ. Մակար Սրբազանընն ահվալը չախսիյէտինէ եագընտան վագքի վէ աշնա պուլունտուգլարընտան, քէնտիլէրինի մէճմուն վէ խօշնուտ իթմէյէ մուսաիէլէյհի ասլա միւգթէտիր ատտ իթմէյորլար։ Վէ տիյօրլար քի իսթիյար վէ ֆիւթուրզդ պիր ատատ տըր։ պիւթիւն կիւն ույուր վէ մէսալիհը միլլիյէի ասլա ուսուլընընտա իթմէզ վէ զայրիհիւմ վէ զայրիհիւմ։

Թիւրքիա Երմէնիլէրինին թէչէքքի վէ հաթթա բրօթէսթօ իթմէյէ պիլէ հագգլարը վար տըր։ չունքի Պալամէնիա նամ գանունը զաթէն քէնտիլէրի բէտտ իթմիշ օլտըգլարը կիպի։ 1839տան պէրու Մատթէոս, Գէորգ վէ Ներսէս Սրբազանլարընն էնանի ինթիխապլարընտա տա գանունը մէգքիւրը թանըմամշլար վէ անընտ տէքամուլիյնագաթընտա թէվֆիգը հարէքէթ իթմէմիշլէր տիր։ Պունընյա պէրապէր Ռուսիա հիւքիւմէթի՝ քէնտիսինին վէրտիկի մէգքիւր գանունընն իճրասընը չիտտէթլէ թալեպ իթմէմիշ, վէ թիւրքիա Երմէնիլէրինին հրասխլաթը միլլիյէսինի խօշնուտ էյլէմիշ իտի։

Շիմտի մէհֆիլը միլլիյէտ (ազգ. չրջանակ) պաչընա իքի էֆքեար հիւքմ իթմէքտէ օլուպ, պու իքի էֆքեարընն պիրի՝ Քաղ. Ժողովընն պիր թագրիպ իլթիզամ էյլէտիկի էֆքեար տըր, վէ թաստիգը վագը պէյան ու իլան իթմէքտէն վէ պատէմա պէօյլէ պիր նիզամսըզ թաստիգ վուգու պուլմայաճաղը հագգընտա քէսգը էմմիյէթ ու իթմինան խուլուքտէն սօնղրա թաստիգը մէգքիւրը գազուլ էյլէմէքտէն իպարէթ տիր։

Իւչինճի պիր էֆքեար տահա վարտըր քի, պու էֆքեար՝ ալէմը մաթպուաթտա խայլիճէ միւտաֆէա օլընտըրը կիպի։ սօն միլլէթ մէճլիսը ումումիսինին տաղրլորդընտան սօնդրա պիր չօգ երեսփոխանլար տախի էֆքեարը մէգքիւրէրի միւտաֆէա իթմիշլէր տիր։ Եանի Մակար Սրբազանընն կաթողիկոսլըղընը գազուլ իթմէմէլի տիր։

Հէր քիմ՝ Մակար Սրբազանընն կաթողիկոսլըղընը գազուլ իթմէտիկիմիզ թաղտիրտե Ս. Էջմիածինէն այրըլմըշ օլուրուզ զանն ու իթիգատընտա պուլունմադան իսէ, բէք չօգ եանընլըր։ Մատամ քի, քիրիսէլէրտէ Ս. Էջմիածին Քիւրսիի Շէրիֆինին եատ ու թիզքեար օլունմասընտա, եախատ թապրը ախէրլէ մէրհումի Գէորգ Կաթողիկոսընն իսմի զիքր ու թէկվէֆի օլունմասընտա տէվամ իտիլէճէք տիր։ օ հալտէ հիչ պիր թէֆրիգա (բաժանում) գօրգուսը եօք տըր։

Լաքին հէր քիմ՝ Մակար Սրբազանընն իսմի զիքր օլունմամասըյլա հայսիյէթը միլլիյէյէ սըյանէթ վ թաստիգը վագը ալէյհինտէ ֆիլէն բրօթէսթօ վէ Մակար Սրբազան տախի իսթիֆայէ մէճմուր իտիմիզ զանն իտէր, վէ եախատ պու թէտպիրին՝ թէքրիֆ օլունան մէմուրիյէթը մէգքիւրէրի դազուլ իթմէմէք իչիւն պիր տիկէր գանտիտայա նասիհաթ օլաճաղընա իթիգատ էյլէր իսէ, իշպու զանն ու իթիգատընտա հագգը տըր վէ եանըլմամագտա տըր։ զիրա Ռուս գանունընընն իքի գանտիտաւրգ ուսուլինի զայրը մէրի (անգործադրելի) պուլունտըրմագ վէ եա քէէնէնէլմեէքիւն հիւքմիւնէ թուսմագ իչիւն պունտան ալա թարիգ եօք տըր։

Մամաֆիհի զանընմըզդա կէօրէ, ասըլ թէֆրիգա պուրատա Թիւրքիատա վէ զախուսուս Մթամզօլտա վուգու պուլմաճագ տըր։ իսթէյէն իսթէմէյէն վէ զիքր օլընընը օլունմասընտ տէյէն ֆրգալար զոթէն թէչքիլ օլունմագ իւզրէ տիր։ գավկա նիզա ուճը կէօրիւնմէկէ պաչլայօր։ պու ուճուն նէրէյէ վարոճաղը պիլինէմէզ։

Պու մեսիլլու պիր մէսէլի հայաթիյէտ գիլիմէյէ սիրիաթը (չարիք) միւսթաղպէլէյէ գարշը չարէի եէկէ՝ էմբը իթթիֆագ ու իթթիհատ տըր։ Իթթիֆագ իտուպ եա գազուլ իթմէլի վէ եախատ իթմէմէլի տիր։ Թարիգը վասաթ եօք տըր։ Վէ լաքին էն էվվէլ էյիճէ տիւչիւնմէլի, թաչընմալը վէ խուսուսիյէ հէր քէսին տիլինտէ տէվրան իտէն պիր չայրայը նազարը տիգգատա ալզա թէտգիգ ու թէֆթիչ իթմէլի տիր։ Շայիան մէգքիւրէյէ նազարէն, կէօյա Տէրսաատէթտէ պաղը բէհագին իլէ տիկէր պաղ զէվաթ՝ Ռուսիա իլէ իճրան մուխագերաթ իտէրէք։ Միլլէթին ինթիխապ էյլէտիկի կաթողիկոս ալէյհինտէ պիր թազմ թէզվիրաթ վէ միւֆթէրիյաթտա պուլընմըյլար տըր։

Էյհասըլ ճճէյէ պիր գարար վերմէմէլի տիր։ զիրա, զանընմըզճա, վէրիլէն գարար հէր նէտ օլսա, նէթայիճը վախմէ հուսուլինէ սէպէպ օլմասը միհթէմիլ տիր։ խուսուսիյէ էկէր թէտգիգատը միւքէմմէլէ իհրա օլընմայրպ էճքեարը ումումիյէ թէսքին իտիլմէզ, վէ հայսիյէթը միլլիյէյէ սըյանէթ օլունմազ, վէ իսթիգպալ իչիւն հէր հալտէ պիր թէէմինաթ էյլէ կէչիրիլմէզ իսէ, իչին տիւչարը վէխամէթ օլաճաղընտա չիւպհէ օլընմազ։

Պու մատտէ հագգընտա թէքրար եազաճազըզ։

***

ՕՍՄԱՆԼԸ ՄԱԼԻՑԷՍԻ ՀԱԳԳԸՆՏԱ ՀԱԳԻԳԱԲԸ ՀԱԼ

Տությունը Ումումիյէի Օսմանիյէ մէճլիսը իտարէսինտէ Ինկիլիզ տինլէր վէքիլի պուլունան Մ. Վէնսան Գայեար՝ Լոնտրատա չըգան Ֆորէ. ՆէՄԷ ԲէԼԻ-նամ բիսատէի մէվգուբէթէն սեպտեմբեր նիւսխէսինտէ «Օսմանլը մալիյէսի հագգընտա հագիգաթը հալ» սէրլէվհասը իլէ պիր պէնտը մախսուս նէյը էյլէմիշ տիր։

Մուսահիբէհ՝ Օսմանը մալիյէսինէն էօյլէ խարիճտէ զանն օլընան տէրլեճէտ ֆէնա հալտէ օլմատըղընը, վէ վարիտաթ վէ մէսարիֆաթը ումումիյէնին թէվզուն իթտիկինի, վէ տությունը մունթազամէ վէ զայրը մունթազամէնին ազալտըղընը պէյտանա չէօյլէ տէմիշ տիր։

«Տէվլէթը Օսմանիյէնին վարիտաթընն մէգքիւրը՝ պիլինմէկէ չայան օլտըղընտան։ պիր խայլը զահմէթ իթթիրիրը իլէ պու պապտէ թէզիգաթա զայրէթ, վէ աթիտէ մուհարբէր մալիւմատը խութիհսալ իտէպիլիր։ Եէօյլէ քի, 1879 էվ 81 սէնէի միրատիյէրինտէ հատտը էվսաթ իւզրէ սէնէվի թահսիլ օլունան վարիտաթ՝ 14,686,880 Օսմանը լիրասը օլուպ, ալար հասիլաթը վէ պագայատան վուգու պուլան թահսիլաթ տախի մէպլաղը մէղզուրէ տախիլ իտի։ Մէսքիւրէաթընն թէտավիւլիւ հագգընտա հիւքիւմէթը Սենիյէտ արզ օլունան վէ հէնուզ գազուլ օլընմայան պագը իսլահախիճրա օլընսա իտի։ մէպլաղը մէղքիւրէ նիսպէթլէ սէնէվի 400,000 լիրա տահա ֆազլա հասըլ օլապիլիր իտի։

«Պագայա մէսէլէսինէն էհէմմիյէթի տէրքեար օլուպ, 1873էն 1881է գատտար 9,410,000 լիրա պագայա թէրաքիւմ իթմիշ, վէ պէհէր սենէ տախի թէզպիւտ իթմէքտէ պուլունմուշ տըր։

«1878տէ 835,000 լիրա պագայա պուլունտըղը հալտէ, 1881տէ 2,400,000 լիրա պագայա վուգու պուլմուշ տըր։ Տէվլէթը Օսմանիյէ վարիտաթընտան տլթըտա պիրի մէգտաբը-նէն չիւրիմէսինի մուճիպ օլան չուհալը ֆէվգէլատէ գրսմէն էհալինին թէէտիյէի թէքեարիֆէ իգթիտարը օլմամասընտան նէչէթ իտէպիլիր իսէ տէ, թահսիլտարլարը իրթիքեաչընտան վէ պագը մէմուրինը մահալլիյէնին միւսամէհաընտան նաչի օլտուղընը տախի զանն իտէր, վէ իտարէի մունթազամէ իլէ ինթազատա պագդգտա գազուլ իթմէսի տիր։ Եէնի մէճլիսը վախմէ հուսուլինէ սէպէպ օլմասը միհթէմիլ տիր։ խուսուսիյէ էկէր թէտգիգատը միւքէմմէլ իհրա օլընմայրպ էճքեարը ումումիյէ թէսքին իտիլմէզ, վէ հայսիյէթը միլլիյէյէ սըյանէթ օլունմազ, վէ իսթիգպալ իչիւն հէր հալտէ պիր թէէմինաթ էյլէ կէչիրիլմէզ իսէ, իչին տիւչարը վէխամէթ օլաճաղընտա չիւպհէ օլընմազ։

Պու մատտէ հագգընտա թէքրար եազաճազըզ։

***

ՕՍՄԱՆԼԸ ՄԱԼԻՑԷՍԻ ՀԱԳԳԸՆՏԱ ՀԱԳԻԳԱԲԸ ՀԱԼ

Տությունը Ումումիյէի Օսմանիյէ մէճլիսը իտարէսինտէ Ինկիլիզ տինլէր վէքիլի պուլունան Մ. Վէնսան Գայեար՝ Լոնտրատա չըգան Ֆորէ. ՆէՄԷ ԲէԼԻ-նամ բիսատէի մէվգուբէթէն սեպտեմբեր նիւսխէսինտէ «Օսմանլը մալիյէսի հագգընտա հագիգաթը հալ» սէրլէվհասը իլէ պիր պէնտը մախսուս նէյը էյլէմիշ տիր։

Մուսահիբէհ՝ Օսմանը մալիյէսինէն էօյլէ խարիճտէ զանն օլընան տէրլեճէտ ֆէնա հալտէ օլմատըղընը, վէ վարիտաթ վէ մէսարիֆաթը ումումիյէնին թէվզուն իթտիկինի, վէ տությունը մունթազամէ վէ զայրը մունթազամէնին ազալտըղընը պէյտանա չէօյլէ տէմիշ տիր։

«Մէմալիքը Օսմանիյէ տությունը զայրը մունթազամէսի՝ Տէրսաատէթ պագգալարընտան իտիլէն մուվագգաթ իսթիգրազլար, վէ գօնթրաթօճուլարա օլան տությունն, վէ միւթէտախիլ մաալյար վէ սահիր թէսվիյէ օլունմայան տությունտան իպարէթ տիր։

«Նօվսանը, միւվագէնէ՝ հէվալէ վէ եա սէրկի վէ եախատ տիկէր պիր սուրէթտէ թէսվիյէ օլունը։ Տությունը զայրը մունթազամէտէն տախի 14,000,000 լիրա թէնզիլ օլունտրը՝ ինտէլ միւգայսէտ անլաշըլը։

«Պու հիսապճա, տէվլէթը Օսմանիյէ՝ քէնտի վարիտաթը իլէ իտարէ իթտիքտէն պաչգա տությունը տախի պիր մըգտար թէսվիյէ իթմիշ իսէ տէ, պու խուսուստա պաղը իյգահաթ լազմ տըր։ Պաչընճա թէնզիլաթն խազինէի մալիյէ տությունընտա օլտուղը կէօրիւլիւր։ Տությունը մէգքիւրէ՝ Տէրսաատէթ պանգալարը իլէ տիկէրէրինին մաթլուպաթընտան իպարէթ օլտուղը հալտէ, 1879 նոյեմբերին 22սինտէ Գալաթա պանգալարը իլէ ագտ օլունան մուգավէլէ մուճիպինճէ մաթլուպաթը մէգքիւրէ 11,000,000 լիրայա իֆրազ օլունուպ, պունըն ֆայիզ վէ բէսիլ-մալի թէէտիյէսինէ բուսուսը սիթթէ եանի տուխան վէ թուզ վէ միւսքիրաթ վէ տավկա վէ պալըգ վէ իբէք հասըլաթը գարշըլըգվէրիմիշ, վէ բուսուսը մէգպուրէնին իտարէսի տախի գիքր օլունան պանգալարա իհալէ, վէ 22 սէնէտէ թէսվիյէ օլունաճագ։ օլան պանգալարընն մաթլուպաթընա բուսուսը մէգքիւրէ պիրինճի տէրէճէտտ թէէմինաթ ինթիխապ օլունարագ, մաթլուպաթը մէգքիւրէ մուգապիլինտէ մէյտանը թէտավիւլէ թահվիլաթը միւմթազէ ելբաքը մուգավէլէնամէյէ տէրճ օլունմուշ տըր։ Գինապէրին Տէրսաատէթ պանգալարընն մաթլուպաթը մէգքիւրէսի՝ արթըգ տությունը զայրը մունթազամէյէ իտիսալ օլունամազ։

«1879 տան 1883է գատտար մէսարիֆաթը սենէվիյէ տէրբիշ օլունտրգտա, 85 սէնէսինտէ տությունը զայրը մունթազամէսի 8,200,000 լիրա տահա իլավէ օլունարագ, տությունը զայրը մունթազամէնին մէգքիւրը 30,187,380 լիրայա պալիղ օլուր։

«Տությունը զայրը մունթազամէնին պաղը գալէմէրի ազալմըշ իսէ տէ, պաղըլարը տախի թէզպիւտ իթմիշ տիր։

«Շու գատտար՝ քի Տությունը զայրը մունթազամէ՝ 1879 տա 33,218,492 լիրա օլտուղը հալտէ, 85 տէ 30,187,380 լիրայա թէնէզզիլ իթմէսինէ նազարէն, պաղը վարիտաթը մախսուսէ իլէ թէսվիյէ օլունան սենէվի 350,000 լիրա թազմինաթը հարպիյէ տախի թէսվիյէ օլունաճագը հալտէ, տէվլէթը Օսմանիյէ քէնտի վարիտաթը իլէ իտարէ իտիլա։ 3,000,000 լիրա գատտար տախի տէն թէսվիյէ իթմիշ, վէ տությունը զայրը մունթազամէսի՝ 38,218,402 լիրատան Գալաթա պանգալարընն Ռուսուսը Սիթթէ իլէ թէսվիյէ օլունան մաթլուպաթը իսրաճ օլունտրգտա, 21,987,380 լիրայա թէնէզզիլ էյլէմիշ տիր։

«Իշպու նէթիճէնին չայանը մէմնունիյէթ օլտուղը, վէ մէսարիֆաթտա սենէվի միլեոնլարճա ֆազլա պուլունտըղընը զանն իտէնլէր նազրընտա մուճիպը խութիրզպ օլաճաղը տէրքեար տըր։ Օսմանլըլարընն թէհհիւտաթը մալիյէլերինի վիգայէ իթմէլերի տախի չայանը մէճմունիյէթ տիր։ Պու խուսուստա Տությունը Ումումիյէի Օսմանիյէ իտարէսինտէն տախի պահս իթմէյէ էրպապը միթալէա թարաֆընտան միսատտէ պուլրուլաճաղընը իւմիտ էյլէրիմ։

«Տությունը Ումումիյէ մէճլիսը իտարէսի՝ մէէղունիյէթը մութլաղալը հալ ազամ էճնէպիյէտէն միրէքքէպ տիր։ Մէճլիսը մէգքիւրը մէէղունիյէթի՝ սահիր տէվլէթլէրտէ պուլունան թէչքիլաթը էճնէպիյէյէ նիսպէթլէ տահա վասի տիր։ Տէվլէթը

ԳԸՉԸԼ ՍԻՀՐՊԱՁ

ՄԻԻԹԷՐՃԻՄԻ ԱՆՏՈՆ ԱԼԻՖ

Գօնթէս՝ Ֆրանսինէ խիթապէն,

—Սէն պէնի պուրատա պէքլէ։

—Ալլահ մուինին օլսուն։

—Ամապէթ վէ հագգանկէթէ կիւվէնմիշ օլանլարը ճէնապը Հագդ հիչ պիր վագթի պըրազմագ—տէյիպ, վէ գարուտան իչէրի կէրիպ, գօնաղա ասղրու կիթտի։

Գօնթէս ալ Բահոնընն չու սըրատա տիւչար օլտուղը խէլէճանը թարիֆ իթմէք գապիլ օլմամագ։

Գօնթէս՝ խըզմէթքեարլարընն տարէսինէ տօղրու կիթմէյիպ, հէման պէօյլէք գարույա տայանտը։

Գարուընընն նէրթաւսլանընտան եօգարը չըգաճաղը սըրատա, սիյահլար կիսինմիշ պիր խըզմէթ քեար հավլուտան չըգըպ,

—Նէ՞ իսթէրսինիզ։

—Գօնթը կէօրմէք իսթէրիմ։

—Գօնթ քիմսէյի գապուլ իսէ պիլէ, պէնի գապուլ իթմէլի տիր։

—Պիր մասսահաթ զամանընտա կէօրմէք իսթէր իսէնիզ, ասարէ միւտիրի նէ միւրաճաատ իթմէնիզ լազըմ կէլիր։

—Հիչ պիր իշ իչիւն տէյիլ։

—Էկէր պիր մուամէնէթ իսթիրհամը իչիւն իսէ, վէ էկէրչի եապանճը իսէնիզ, թահրիրէն Գօնթէս ճէնապէրինէ միւրաճաատ իթմէլիսինիզ։

—Մուավէնէթ իսթէմէկէ կէլմէտիմ։ Գօնթը կէօրմէք իսթէրիմ։

—Գօնթը կէօրմէք գապիլ օլմատըղընը պիր քէրրէ սէօյլէմիմ։

—Պէն տէ սանա պէնիմ իչիւն գասիլ օլտուղընը պիր քէրրէ անլաթտըմ։

—Սիզ քիմսինիզ։

—Էկէրչի չունը տէրհալ Գօնթա թէսլիմ իթմէյէճէք օլուր իսէն, սէնի պուրատան պիր սաաթ զարֆընտա թարա իթտիրմէկէ միւգթէտիր պիր գարբյամ պէն,—տէյիպ, չիֆթլիքտէն չըգմազտան եաղմըշ օլտուղը մէքթուպը գօյնունտան չըգարտը։

Խըզմէթքեար՝ միւթէճաճիւսանէ Գօնթէսին եիւգիւնէ պագտը։

Հէր նէ գատտար Գօնթէս, պիր քէօյլու գըյաֆէթի կիյինմիշ իսի իսէ տէ, խիլաֆը ըիզասը օլարագ, հալ ու թավրինէ եինէ պիր ազամէթ նիւմայան իսի։ Պունտան մատտա, սէօզլէրինտէն էմր վերմէկէ վէ թէնպիհաթ իճրասընա ալըշմըշ պիր գարը սէտասը օլտուղը անլաշըլմագտա իսի։

Խըզմէթքեար պիլմէճպուրիյէ մէքթուպը Գօնթէսին էլինտէն ալտը։

—Պու մէքթուպ Գօնթա վերիլէճէք տիր։ եալընընզ Գօնթըն օգումասը լազըմ կէլիր։ պինանէն ալէյհ, տօղրու քէնտի էլինէ վիսուլի չարէսինէ պագմալըսըն։ էկէրչի մուվաֆֆագ օլուր իսէն սանա լայըգլըճա պիր սլախիլ տէ վերիրիմ։

—Բէք ալա, Մա՛տամ։ հավլույա կիտինիզ պէքլէյինիզ տէ պէնտէնիզ եօգարը չըգայրմ—տէյիպ, վէ մէքթուպը ալըպ զայպ օլտու։

Եօլտա քէնտի քէնտիյէ։—պու գարը քի՞մ օլապիլիր։ կիյտիյի էլպիսէլէր քէօյլու էլպիսէսի, ճէպինտէ պիր ագէսի օլմատըղը տէրքեար, այագ գապլարը էսկիճէ, վագրա այագ գապլար պէօյլէք ամմա, այագլար քիչիլէք։ պիւթիւն էսմրինու հիւքմ իթմէքլէ կէչիրմիշ կիպի էմր իտիյօր։ չօ՛գ թօհաֆ չէ։ չիրքին տէյիլ, պիրազ զաքիճէ ամմա, իսթիյար տա տէյիլ, ՀՀէր նէ գատտար եիւգիւնիւ էօրթմիւլ իսէ տէ, օլտուղճա կէօրէպիլտիմ։ մէքթուպընը Գօնթէսին էլինէ կէչմէսինտէն գորգույօր։ Գօնթըն էսկի մաշուգէլէրինտէն պիրի օլմալը։ պունա չիւպհէ եօք։ չու գալտէ պու մէքթուպը թէսլիմ իտէճէք օլուր իսէմ, պէօյլէք պիր իշ կէօրմիշ օլաճաղըմ։ գօնագտա հեր չէյ հիւքմ իտէն Գօնթէս տիր։ Գօնթ տա պունա սէս չըգարմայօր։ մէքթուպը վերճէճէք օլուր իսէմ, Գօնթէս մէճմուն օլմայաճագ, վէ պէնի տէրհալ գօվմաճագ։ եօ՛գ, եօ՛գ, իչիթյաթը էլտէն պըրագմաղա կելմէզ։ սիլմէսիյիմ վէ թանըմամըզըմ պիր գարբընը ուզրընա այլըզըմատան մահրում օլմագ, ահմագլըզընն պէօյլիւլ տիր։ Գօնթէսին պիլախէրէ տույամաղընա չիւպհէ եօք,—տէյիպ, Օլէմրին իչ օտասընա գատտար կիրտի։ Մէգքիւր օտատա, տիպէր պիր խըզմէթճի զըզ պուլընմագտա օլուպ, վագթընը այինէյէ պագարագ հիւսնիւնէ մանլ օլմագլա կէչիրիր իտի։

—Ծի՛սթին, նա՛զըմ, Գօնթէս օտասընա՞ մը տըր—տէյու սիւվալ իտէրէք, գօլունու սըգտը։

—Էլլէրինի չէք, Մօսիէօ Ֆրանթէն։ Մատամ՝ Գօնթըն եանընտա տըր—տէյու ճէվապ վէրտի ծիւսթին։

—Էօյլէ իսէ կիթ գուլաղընտան եավաչճա սէօյլէ քի պիրազ քէնտիլէրինի կէօրմէք իսթէրիմ։ լաքին Գօնթ իչիթմէսին։

—Պիր հիքմէ՞թ մի վար։

—Պէլքի տէ։

—Իչի պանա տա անլաթը՞րմըսընը։

—Պիլիրսին քի, սէնտէն հիչ պիր չէյ էսիրկէյէմմ, ճիկերբարէմ։

—Կիտիյօրում։

Պիր միւտաէթճիք սօնրա Օլէմբ՝ Գօնթընն տաիրէսինտէն չըգըպ, վէ ծիւսթինի պիր իշարէթլէ տիշարը չըգարբպ, Ֆրանթէնէ խիթապէն,

—Պէնի պէօյլէ թամիզ իթտին իսէ, տէմէք քի էհէմմիյէթլի պիր իշտէն օլմալը։

—Էհէմմիյէթլի օլուպ օլմատըղը պէնճէ մէճհուլ տըր։ լաքին վէսվասէ իթտիյիմտէն, վագրթ զամի իթմէքսիզին քէյֆիյէթի սիզէ արզ իթմէքլիյի վազիֆէտէն ատտ իթտիմ։ էկէրչի գալանհաթըմ վար իսէ, օ տա իֆրաթ զայրթիմէ համլ օլունմագ լազըմ կէլիր։

—Շիմտի անլաշըլըր։ մէսէլէ նէ՞ տիր, անլաթ պագալիմ։

—Աչաղրատա հավլուտա իւսթիւ պաչը ուլդուսընընզճա, եանի սէֆիլանէ կիկինմիշ պիր գարը պէքլէյօր, լաքին հէնուզ կէնճ վէ կիւգել պիր գարը կէօրիւնկյօր վէ այնը պիր տիւչէս կիպի սեօզ սեօյլէյօր։

—Պու գարը պէնի՞ մի կէօրմէք իսթէյօր։

—Խայրը։ հաթթա մուղայիրի, Գօնթը կէօրմէք իսթէյօր։

—Գաոիլ օլմատըղընը անլաթը՞ն մը։

—Պիր տէֆա տէյիլ, պիր գաչ տէֆալար։ օ զէման հէպինտէն պիր մէքթուպ չըգարբպ պանա վէրտի, վէ Գօնթ եալընընզ օլտուղը սըրատա, քէնտիսինէ պիրիմսինին թէնպիհ իթտի։ քէֆիյէթ պանա պիրազ աճայիպ կէօրիւնտիյիւնտէն, պիր չէյ տէմէքսիզին մէքթուպը ալըմ չըգտմ։

Օսմանիյէ՝ թէահհիւսաթը ընդ. սանէ իյիա եթմէտիկի հալտէ, մեճ. լիսը մէզքիւրէ պիր չօգ վէսիլէլէր. տէ միչքիլաթ չըգարապիլիր իքէն, աքսի միւշահէտէ օլունուպ խալի. սանէ մուավէնէթ իտիմիշ, վէ հիչ պիր իլեթիլաֆը միւհիմմ զուհուր եթմէմիշ տիր։ Պինապէրին տէվլէ. թը Օսմանիյէնին՝հուգուգը սարիհա. սընտա, էվրօբա թարաֆընտան մազ. հարը մուավէնէթ օլմասը իյճապ ի. տէր։

«Պէրլին ահտնամէսիյէ տէվլէթը Օսմանիյէնին էն մամուր վիլայէթլէ. րինտէն պաղրլարը իֆրազ օլունը. ղը հալտէ, պիր պէտէլը ճիզի օլա. բաղ, Գուլկարիսթան վէրկիսի վէ Թէվսիի հուտուտ իտէն հիւքիւմէթ. լէրէ Ցույունը Ուժամիյէի Օսմանի. յէտէն պիրէր հիսսէ իսապէթի թէն. սիպ գընմէմշ իտի։ Տէվլէթը Օսմա. նիյէ՝ քէնտիսինին ալչըհինտէ օլան ահֆքամը ահտիյէի թէմամէն իճրա եթմիշ իքէն, լէհինտէ օլան ահֆքամ՝ քէնտիսինին տէֆթէլ չիքեայաթը. նա բաղմէն հէնուզ իճրա օլունամա. մըշ տը։

«Մէմալիքը Օսմանիյէնին ԻՄԻՊԵՐԱՏՈՐՈՒՆ նամը իլէ մաարուֆ ուհուտը աթի. գասընտան տախի պիր նէպզեճիք պահսա լիւզում կէօրիւլիւր։ Ուհուտը մէզքիւրէ՝ իպթիտա 16ընճը ասրը Միհատիտէ Օուլթան Սիւլէյման խա. նը Գանունի զէմանընտա միւնասէ. պաթը թիճճարիյէնին թէվսիի զընընտա Ֆրանսա թէպաասընա իհսան պուրբըրպ, մուախխարէն պաղը թաատիլաթ իլէ Էվրօբա տիւ. վէլը սահրէհինէ տախի թաամիմ գը. լընմըշ, վէ չու գէմանա գատար ճա. րի օլմուշ տը։

«Ուհուտը մէզքիւրէյէ լիւզում գալմամագ իւզրէ մէմալիքը Օսմա. նիյէտէ էմնիյէթին թէզայիւտ ի. տիւպ եթմէտիկինին միւպահասասը՝ թաթվիլը մէգալէյի մուճիպ օլուր իսէ տէ, չու գատար վար քի, պիլիքարզ պունլարըն վիճուտի լաղմէտէն տախի օլա, տիւվէլը էճնէպիյէ՝ թէ. պաահ Օսմանիյէի իզրար իտէճէք եօլտա թէպաահ սահրէնին նախը իմթիյազ օլալարընտա իտար իթ. մէմէլի տիրլէր։ Իյպու իֆհատէմի իս. պաթ իչին տամկա նիզամնամէսինի միսալ իրաէ իտէպիլիրիմ։ Նիզամնա. մէի մէզքիւր հագգանիյէթ իւզրէ թանզիմ օլունուպ, Էվրօբատա ճարի օլան պու միսիլլու նիզամաթտան չէ. տիտ օլմատըը հալտէ, ուհուտը աթիգա իգթիզասընճա սէֆարաթը էճնէպիյէ թարաֆընտան գապուլ օլունմատըգճա թէպաահ սահրէ հագգընտա մէրի օլամազ։ Նիզամ. նամէի մէզքիւր՝ նիզամաթը մէվ. ճուտէ տախիլինտէ մէրիհիլիճրա օ. լաճաղը մուհարբէր օլուպ, ուհուտը աթիգա տախի նիզամաթը մէվճու. տէտէն մատատտա իքէն, պաղը սէ. ֆարէթլէր՝ նիզամնամէի մէզքիւ. ըը գապուլ իթմէմիշէր տիր։ Պիր նիզամնամէ՝ պիր սէֆարէթ թարաֆընտան գապուլ օլունմատըը թագտիրտէ, տիկէրլերի տախի օնա իմթիյազ իտերլեր։ Իմթէ տամկա նիզամնամէսի չու սէպէպլէ եալընը թէպաահ Օսմանիյէ հագգընտա ճա. րի օլմուշ տը։ Թէպաահ Օսմանիյէ. տէն պիրի 1000 լիրալըգ պիր բօլի. ցա սէնէտինտէն եարըմ լիրա տամկա բէմմի իյիա եթտիկի հալտէ, թէ. պաահ էճնէպիյէ՝ քէշիտէ եթտիքլէր. ի բօլիցա սէնէտլէրի իւզրէրինէ հիչ պիր բէսմ իյիա եթմէզլէր։ Հալպու. քի թաճիր վէ սարրաֆլարը էն ալէօրիւքլէրի՝ Էվրօբալը օլտուգլա. ընտան, պունլարա նիսպէթլէ թէ. պաահ Օսմանիյէ բէք էյի պիր հալ. տէ պուլունմայօրլար, վէ պու վարի. տաթը պիր գրսմը միւհիմմի քեամիլէն զայ օլույոր։

«Իսլահաթա նագլը քէլամ իտի. լինճէ, պիր խայլի սուի իսթիմալա. թը քիւլլէն վէ տեֆթաթէն մէնին. տէ միչքիլաթ պուլունտրը տէր. քեար իսէ տէ, տէվլէթը Օսմանիյէ՝ պու խուսուստա տախի չարէլէր թէ. հարրի եթմէկէ դայրէթ եթմէքտէ պուլունմուշ, վէ պաղը թէտապիր տախի եթթիսաղ օլունմուշ տը։

«Գօմիսիոնլար թէշքիլ օլունուպ, միւթէվալլիյէն իսլահաթա իգտամ օլունմագտա տը։

«Թիճարէթ ահտնամէլէրի թէճ. տիտ օլունմագ իւզրէ միւզաքէրէ ճէրէյան էյլէմէքտէ տիր։

«Տախիլի կէօմրիւքլէր վէ իսրա. ճաթ բուսուրը թագլիլ վէ եաֆստ իլղա օլունճագ տը։

«Անատօլուտա եօլլար ինչա օլու. նույոր։ Տէրսաատէթ վէ Սէլանիք չըմէնտրֆէրլերի էվրօբա խաթլարը. նա իլսագ օլունճագ տը։

«Իչպու մուավէլաթը նաֆիսա էֆքարը խարբխանէ իլէ տէվամ օլունտրը հալտէ, մէմալիքը Օսմա. նիյէ իչիւն պիր տէվրը ճէտիտը մա. մուրիյէթ քիչատ օլունճագ տը։

«Հէր հայտէ իյդահ օլունան միւ. քիլաթը միհիմմէյէ բաղմէն վարի. տաթը տէվլէթ՝ մէսարիֆաթը թէս. վիյէյէ քիֆայէթ էյլէմիքտէն պաշ. գա, տույուն տախի թէնգիս գըլը. տըը ճիհէթլէ, մէմալիքը Օսմանի. յէնին ֆէվգէլատէ խսթիտատը թա. պիիսի թէպէյլիւն էյլէր։»

ԲԷԻՍԸ ԷՇԳԸՅՑԱ ՆՈՒՐԻ

Մանասթը վիլայէթինտէ Գասթ. օրիատան ՍՐՈՄՈՒ կազէթասընա եա. կըլարզընա կէօրէ, 3 սէնէտէն պէ. րու Մանասթը վիլայէթի էհալիսի. նի տիւչարը խէվֆ ու հէյէճան իթ. մէքտէ օլան բուէսսի էշգբյատան մէշհուր Նուրի՝ ախիրէն հիւքիւմէթը մահալլիյէտէն աֆվ թալէպ իթմիշ օլմազլա, մէզքիւր թալէպինէ մու. վաֆագաթ գրընմըշ։ Վէ մէրգու. մըն կէչէն հաֆթա բաղար էրթէսի կիւնիւ Գասթօրիայա կիտերէք հիւ. քիւմէթը մահալլիյէյէ արզը իթմաթ ու ինգբյատ իթմէսի գարարլաշը. ըլմըշ տը։

Ֆիլմագը եէվմը մուայյէնտէ Գաս. թօրիալըլար՝ բիւրսիլահ Արնավուտ վէ Թիւրքլէրտէն միւրէքքէպ պիր պէօյիւք թագըմընը քէմալը սիրաթ. լա Գասթօրիայա եագլաշագտա օլ. տրգլարընը միւշահէտէ էյլէմիշէր տիր։ Պու թագըմ՝ Նուրի քէնտիսի իլէ օն իքի նէֆէր ավէնէսի վէ էլլի գատար քէնտի տօսթ վէ ազրապա. սը իտիլեր։ Մէրգուման էլլի էշխաս՝ Նուրինին Գասթօրիա գայմագամ. նա արզը իթաաթ վէ սիլահլարընը թէսլիմ իտէճէյի վագթա գատար քէնտիսինէ բէֆագաթ իթմէք խ. թէմիշէր տիր։

Ալայ՝ չու թէրթիպ իւզրէ չէհրէ տուխուլ իթմիշ տիր։ Թա պաշտա Գասթօրիա ժանտարմա՝ գօմանտանը՝ բէֆագաթընտա միւթէպէրանը խ. լամիյէտէն իւշ զաթ վէ պիր խօճա պուլունտուղը հալտէ պէկիր իլէ կէլմէքտէ իտի։ Գունլար՝ թալէպ իթմիշ օլտուղը աֆվ հագգընտա գայմագամըն ճէվապընը մէրգում Նուրիյէ թէպլիղ իթմէք իչիւն իւք կիւնիւ Գասթօրիայա իքի սաաթ մէ. սաֆէտէ Սվիվէնի նամ գարիյէյէ կիթմիշէր իտի։ Գունլարըն արգա. սընտան սէրքէրտէ Նուրի՝ ճէսուս. բանդէ երիրմէքտէ, վէ պիր թավ. բը միւթէքպիւրանէ իլէ գա. յէթ թէմիշ օլան ֆուրթունէլըընը սալամագտա պուլունմուշ տը։ Մէրգումըն իւզրէրինտէ սիլահ օլա. բաղ եալընը պէօյիւք պիր բէվօլ. վէր պուլունուպ, տիրճիկի օյմա վէ գայէթէ միւզեյյէն օլան մէզքիւր բէվօլվէր՝ պէլինտէքի գրբմրզը մէ. չին սիլահլըզընտան ասըլը իմիր Հայ. տուտը մէրգումըն արգասընտան, Ար. նավուտ հայտուտլարըն սիյահ ֆուր. թունէլասընը լապիս վէ Մարթինի թիւ. ֆէնգլերի իլէ միւսէլլահ ավէնէսի եիրիմէքտէ օլուպ, պունլար իքի. չէր իքիչէր կիթմէքտէ, վէ բէիսլէ. բինին պիր իչարէթի իւզրէրինէ ալա. մէթը մէսէրբէթ օլմագ իւզրէ արա սբրա հավայա թիւֆէնգ սբգմագ. տա իմիչէր։

Մէրգուման հայտուտլարըն արգ. ասընտան տախի Նուրինին ագրա. պա վէ տօսթլարընտան 30 գատար Արնավուտ կիթմէքտէ օլուպ, պունլար՝ իւզրէրէրի ալթուն վէ կիւմիւշ սբրմա իչլենմիշ մուխթէլիֆ վէ աչգ բէնկլէրտէ բուպալար կիյինմիշէր տիր։ Էչխասը մէրգումէնին քեաֆ. ֆէսի տախի թիւֆէնգ, բէվօլվէր, եաթաղան, խանչէր վէ սաիր էսլի. հա իլէ միսէլլահ իմիշէր։ Իչպու ալայըն էհնիւտէն պիր պանտօ Ար. նավուտ մուղիգասը կիթմէքտէ վէ տաղը վէ խբրսզ հավալարը թէ. բէննիմ իթմէքտէ իմիչ։ Մէրգում Նուրի՝ կիւզել պիր ատամ օլուպ, սբրմա կիպի սարը սագալը իլէ տա. հա զիյատէ պիր ինկիլիզ թիւճճա. ըընա, նէթէքիմ հայտուտա պէնդէ. մէքտէ իմիչ։

Ալայընն հիւքիւմէթ գօնաղընա վի. բուտինտէ, Նուրի վէ քէնտի 12 ա. վէնէսի՝ գայմագամըն մէհլիսը իտա. ըէ ազալարը իլէ պիբլիքտէ քէնտի. էրերինի պէքլէմէքտէ օլտրգլարը պէօ. միւք պիր օտայա իտխալ օլընմըշլար տը։ Հայտուտլար՝ մէզքիւր օտայա հիրը սուխուլլէրինտէ պաշլարընը աշաղը էյլիպ, սբրա իլէ գայմագամա եագլաշարագ էթթիրինի էօմիւշէր, վէ պու էանատէ զիքր օլունան 30 Ար. նավուտ զօնաղըն հավալինտէ պէք. լէմիշէր տիր։

Հայտուտլար՝ սիլահլարընը թէս. լիմ վէ գայմագամ թարաֆընտան եյբատ օլընան մուխթասար պիր նուլ. գը քէմալը իհթիրամա իսթիմա իթտիքտէն սօնրա, ասսթլարընն եանընա կիթմիշէր վէ պէրտա իս. քեան ճիւմլէսի պիրլէքտէ պիր խա. նա նագիլ օլմըշլար տը։ Մէրգու. ման՝ իքի կիւն արատա գալարպ, չար. շըյը վէ բաղարը վէ չայանը թատա. ա մահալլէրի կէզտիքտէն վէ կիւ. զելճէ եէյիպ իչտիքտէն սօնրա, երինէ քէնտի քէօյլերինէ ավտէթ իթմէք իւզրէ չէհրտէն հարէքէթ իթմիշէր տիր։

Սրմոմոլ կազէթասը՝ իչպու ֆըգ. բալը եաղարգտան սօնրա, պու պապտէ պիր տէ պէնտը մախսուս նէչը իտիպ, հչգբյանընն իթատթ ու ինգբյատընընն պու սուրէթլէ գա. պուլ օլունմասը՝ քէօյլիլերէ սուի իպրէթի մուհիպ օլաճաղընը, վէ պիր թագըմ քէսանը գաթլ վէ պիր չօգ խանէլերի եաղմա վէ իհրագ իտէն հչգբյանընն պու վէճճ իլէ թէմամէն նախը հուրբիյէթ օլմասը՝ ֆագբր քէօյլիլերի տախի հայտուտլըզա սէվգ իտէճէյինի պէյանտէն սօնրա, հայտուտլարընն արզ ուիսթիմանը չու. աթիտէքի չէրտթիլ գապուլ օլընմասը, եանի էվվէլա սիլահպէտէսթ թէսլիմ օլան հայտուտընն թահթը մուհաքէմէյէ ալընըպ, լաղգ օլարը ճէզանընն պիր գբսմընա մահքիմ օլմասը, սանիէն էկէր սահիհէն նէ. տամէթէ կէլմիշ իսէ քեամիլէն աֆվ օլունըպ, անճագ մահքէմէճճէ թա. յին օլունճագ պիր միւտաթէ նէ. զարէթը զապթիյէ թահթընտա պու. լունմասը, վէ սալիսէն հիւքիւմէթ պիր էյիճէ էմին օլտուգտան սօնրա մէրգումընն հուգուգը մէտէնիյէյէ նախ օլմասը լաղմ կէլէճէյինի պէ. յան էյլէմիշ տիր։

ԱԶԳԱՑԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ

ՀԱՐՑ ՄԽԻԹԱՐԵԱՆՑ ՎԻԵՆՆԱՑԻՈՑ

Ի Կ. Պոլիս ի Փանդիր

Վիեննայի Մխիթարեանց Փանկալ. թի վարժարանը առաջիկայ հինգ. շաբթի օրը ամսոյս 9ին (Հ.Տ.) պիտի բացուի։ Կընդունի գիշերօթիկ, կի. սաթօշակ և արտաքին աշակերտներ։ Ուսման ընթացքը կը կատարուի ութ տարուան մէջ։ Եւրոպական վարժա. րաններուն և վաճառականական դպրոցներուն ամէն գիտութիւնները բովանդակելով։ Ամէն աշակերտ առաջին տարիէն օպտեալ պարտա. ւորեալ են Հայերէն, Յունկերէն և Գաղղիերէն լեզուները սորվելու։ Ուսման երրորդ տարիէն ետքը կը սորվին նաև Գերմաներէն լեզուն։ Եւրոպական համալսարաններու մէջ իրենց ուսումը շարունակել ուզող աշակերտները ուսումնական ընթաց. քին վեցերորդ տարին Լատիներէն և հին Յունարէն լեզուները սորվելու կը սկսին։ Իսկ վաճառականութեան նկրտողները նոյն տարին Իտալերէն և Անգղիերէն կը սկսին։

Գեղագրութեան, ուրուագրու. թեան, նկարչութեան, ձայնական և գործիական երաժշտութեան, ինչ. պէս նաև մարմնամարժութեան մաս. նաւոր մտադրութիւն մը կը տրուի։

Վարչութիւնը պատրաստ է ուզո. ղին անդրադառն տեղեկութիւններ տալու։

Հ. ՆԻԿՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏ
ԱՒԳԵՐԵԱՆ

4—1

ՐԷՍՄԻ

Ինկիլիզերա սէֆիրը ֆէվգէլա. տէսի իլէ մէսալէհը Մըսրիյէ միւ. քեալէմէսինէ մէմուր տէվլէթլու Ասիմ բաշա վէ Քեամիլ բաշա հագա. բաթը՝ էվվէլքի բէնճէնպահ կիւնիւ զաթը սամիի հաղրէթը Սատարէթ. բէնահի իլէ միւզաքէրէ իթմէքտէ օլտուգարը հալտէ։ Ռուսիա սէֆիրի Մ. Նէլիտօֆ՝ Պաղը Ալիյէ կէլիպ, զաթը սամիի Սատարէթուզա իլէ միւլագաթ էյլէտիկի։ Վէ պու սբ. բատա պիր նօթա թագահի էյլէտի. կի եօլընտա իսբէր էյտիրէ իլէ Թուրէ կազէթասընտա պաղը հավատիս եա. զըլմըշ տը։ Եէվմը մէզքիւրատ սէ. ֆիրը միւարէլէյէ՝ պաշ թէրճիման իլէ պէրաբեր Պաղը Ալիյէ կէլիպ, եալընըզ խարճիյէ պաղրը տէվլէթ. լու բաշա հաղրէթլէրինի կէօրմիշ իսէտէ, եօլէ նօթա իթաիթտիկինին սալը օլմատըղընտան։ Մէզքիւր կագէ. թասրը պէօյլէ պիր միւլագաթը ա. տիյէի մահիյէթը ֆէվգէլատէ իլէ թէֆսիրէ պարս օլապիլէճէք եօլտա օլան նէյրիյաթը զայրը սահիհէ վէ միւպհմմէլերի՝ Մաթպուաթ իտարէ. սինտէն բէսմէն թէքզիպ օլունը։

* * *

ՏԻՒԷԸ

Սէր թապիպը ճէնապը Շեհրի. յարի տէվլէթլու Մամբուհէյի բաշա հագրէթլէրինին ֆէնը թէպապէթ. տէ տէրքեար օլան վիւսաթը մաիւ. մաթընտան իսթիֆատէ օլունմագ իւզրէ Մէքթէպը թըպպիյէ վէ Տէր. սատէթ վէ միւհագաթընտաքի խասթախանէլէր իլէ էճզախանէլերի թէֆթիշ ու թէհարրի իտէրէք մէշ. հուտաթը իւղրէրինէ իրաէ իտէճէկի թէտապիրը սբհհիյէ վէ էսպապը իսլահիյէնին իսթիհսալը վէսիլը ֆիեիլիյաթը զըմընընտա հէր այ մէճ. լիսը ումուրը թըպպիյէյէ պիր բա. բօրթ իթասը խուսուսընա իրատէի Սէնիյէի հաղրէթը Բատիշահի միւ. թէալիֆ վէ չէրէֆսուտուր պուլ. բուլարագ, մուամէլէի լազմէ իյիա գըլընմըշ օլմաղլա, իլանը քէյֆիյէ. թէ իպթիտար գըլընը։

* * *

ՏԻՒԷԸ

Էշգբյան մէշհուրէտէն վէ սապը. գալը թագըմման օլուպ Գարամու. սալ հէվալիսինտէ էպնահ սէպիյէ իս. ալը տէսթը մաղարրաթ իթմէքտէ օլան Մէհմէտ վէ Ահմէտ բէհլիվան վէ Սալիհ բէհլիվան վէ Քիւչիւք Ալի իլէ տիկեր Մէհմէտին սայէի մու. վաֆֆագիյէթվալէի ճէնապը բատի. շահիտ տէրտսթ օլընագ, մըգ. տարը քեաֆի զապթիյէյէ թէրքի. գէն վէ մահֆուզէն պաթահրիրաթը մախսուսէ իզմիտ միւթէսարրըֆիլը. ղընա կէօնտէրիլմէքլէրի՝ Խուտա. վէնտիկեար (Պրուսա) վիլայէթը ճէ. լիլէսինտէն Ցախիրիյէ նէզարէթը ճէ. լիլէսինէ վարիս օլան թահրիրաթ. տան անլաշըլմըշ օլմաղլա, քէյֆիյէ. թին իլանընա իպթիտար գըլընը։

ԹԷՎՖԻՀԱԹ

Շեհրըզօր սանճաղը միւթէսար. րըֆլըզը՝ Լազիսթան միւթէսարրըֆը Բասիմ բաշա հաղրէթլէրինէ թէվֆիհ, Բաշաի միւշարէլէյհ հաղրէթլէրի. նէ 3իւնճիւ բիւթպէ Օսմանի նի. շանը իհսան պուլրըլմըշ տը։

Լազիսթան միւթէսարրըֆլըզը՝ Շեհրիյօր միւթէսարրըֆը Աթաուլ. լահ էֆէնտի հաղրէթլէրինէ,

Ատանա վիլայէթինտէ քեաին Թարսուս գազասը գայմագամլըզը՝ Ավլոնիա գայմագամը սապրգ Մէհ. մէտ Ալի բաշայա,

Այդընը վիլայէթինտէ Վուրլա գա. զասը գայմագամլըզը՝ Թարսուս գայ. մագամը սապրգ Հիւսէյին Հիւսնիւ պէյէ,

Ճէզայիրը-Պահրը-Սէֆիտ վիլայէ. թինտէ Սթանքէօյ գայմագամլըզը՝ Սիւմպէքի գայմագամը սապրգ Հա. սան Խուլգի պէյէ,

Էնգարէ վիլայէթինտէ Սիվրի Հի. սար գազասը գայմագամլըզը՝ Վուրլա գայմագամը սապրգ Եուսուֆ Պահ. րի էֆէնտիյէ,

Ճէզայիրը-Պահրը-Սէֆիտ վիլայէթի տախիլինտէ Պոզչա ատասը գազա. սը գայմագամլըզը՝ Սիվրի Հիսար գայմագամը սապրգ Զիւհտի էֆէն. տիյէ,

Էնգարէ վիլայէթինտէ Նալը. խան գայմագամլըզը՝ Սիլիվրի գայ. մագամը էսպագ Ահմէտ էֆէնտիյէ թէվճիհ պուրբրլմըշ տը։

ՄԻԿՓԷՖԵՐՐԻԳԱ

Զապրթանը պահրիյէտէն Ցավուտ պէյին իսթիրաքէրտսի օլան պիր նէվի թօրբիլ՝ կէչէն չարչէնպահ կիւ. նիւ Մարմարա տէնիզինտէ թէճրիւ. պէ իտիլմիշ տիր։ Պաթբրալաճագ օ. լան սէֆինէ՝ թօրբիլէրին նօգթան հարէքէթինտէն 1200 մէթրօ գա. տար ուզագ պուլունտրբրլըպ, իչ. պու մէսաֆէ իւզէրինտէ պէրլնա վէ սաղտա սոլտա չամանտրբալար վազ օլընմըշ տը։ Իճրա օլընան թէճրի. պէտէն նէթթայիճը աթիյէ հուսուլէ կէլմիշ տիր։ Չէօյլէքի, իւք իքի թօրբիլ՝ 300 մէթրօ գատար մէսա. ֆէ գաթ իթտիքտէն սօնրա սոլա տէօնիւպ պաթմըշ, վէ 3ինճի թօր. բիլ տախի սաղա տէօնիւպ գարայա օթուրմըշ տը։ Պու հալտէ մէզքիւր թօրբիլլէրին հիչ պիրի՝ տողրուկկեթ. մէմիշ, վէ թային օլընան եօլը նը. ֆընը օլուսն գաթ իտէմէմիշ տիր։ Հարէքէթին էն չօղու 2 տագիգա 15 սանիյէ սիւրմիշ տիր։

—

Կէչէն բէնճէչպահ կիճէսի Բան. կալիտէ Ս. Յակոբ խասթախանէսի. նին գուրպինտէ պիր գուռնտուրաճը տիւքքեանընա խրբսզ կիրէրէք, 20 չիֆթ գուռնտուրա, պիր մըգտար քէօսէլէ վէ պիր աղտա ադչէ սբրզաթ իթմիշ տիր։

—

Էվվէլքի կիւն Սէլանիկէ 720 նէ. ֆէր ասաքիրը Շահանէ կէօնտէրիլ. միշ տիր։

—

Սալաճագ վէ Հարէմ իսքէլէսի իլէ Գատը քէօյ վէ Եէնի գարու սէ. վահիլինտէ սբզ օլան մահալլէրէ Լի. ման իտարէսի թարաֆընտան իչա. բէթ չամանտրբալարը վազ օլընմագ. տա տը։

—

Անատօլու գազասքէրիկի՝ սէնէի հաղբրէ զիլհիճճէսի իպթիտասըն. տան իթիպարէն Լօմէր Լութֆի է. ֆէնտի հաղրէթլէրինէ,

Տար իւլ Խիլաֆէթ իւլ Ալիյէ (Տէր. սաատէթ) գատըը՝ 1303 սէնէսի մուհարրէմի իպթիտասընտան իթի. պարէն Պրուսա նախի Մուսթաֆա Բիւշրի էֆ. հաղրէթլէրինէ թէվճիհ ու իհսան պուլրըլմըշ տը։

—

Շեհրիմիզ մուվասէլէթինի եաղ. ըրզըմզ Միհրլի միւթէսարրըֆը Ակեհ էֆ. հաղրէթլէրի՝ հէնկեամը ղայպուպէթինտէ միւթէսարրըֆլըզը իտարէ իթմէք իչիւն մահալլի նահ. պի Լսատ էֆէնտիլի թէվֆիլ էյլէմիշ տիր։

—

Մէքթէպը Հուգուգը տուխուլ իմթիհանը սեպտեմբերին 16ընը բա. զար էրթէսի կիւնիւ իճրա օլընաճա. ղը՝ Ատիյէ նէզարէթի թարաֆընտան բէսմէն իլան գըլընմըշ տը։

—

Պրուսա վիլայէթինտէ քէչիչ տա. ղընտաքի օրմանլարը 13 կիւնէն պէրու եանմագտա օլուպ, իթֆասը միւմքին օլմատըը, վէ չիտտէթլի պիր եաղմուր եաղմազ իսէ, պիւ. թիւն օրմանլարը միւհթէրէգ օլմա. սընտան գօրգուլուղը՝ մահալլինտէն իչար գըլընմըշ տը։

—

Իզմիր վիլայէթինտէ կեավուր ի. մամ նամ հայտուտըն թահթը բիյա. սէթինտէ պիր էշգբյա չէթէսի զու. հուր իթտիկինի, վէ ախիրէն թաա. գիպինէ չրգան ժանտարմալարտան պիր նէֆէրի գաթլ իլէ տաղլարա ֆիրար իթտիկինի կէչէն կիւն եաղ. մըշ իտի։

—

Շեհրիմիզ մուվասէլէթինի եաղ. ըրզըմզ Միհրլի միւթէսարրըֆը Ակեհ էֆ. հաղրէթլէրի՝ հէնկեամը ղայպուպէթինտէ միւթէսարրըֆլըզը իտարէ իթմէք իչիւն մահալլի նահ. պի Լսատ էֆէնտիլի թէվֆիլ էյլէմիշ տիր։

—

Մէքթէպը Հուգուգը տուխուլ իմթիհանը սեպտեմբերին 16ընը բա. զար էրթէսի կիւնիւ իճրա օլընաճա. ղը՝ Ատիյէ նէզարէթի թարաֆընտան բէսմէն իլան գըլընմըշ տը։

—

Պրուսա վիլայէթինտէ քէչիչ տա. ղընտաքի օրմանլարը 13 կիւնէն պէրու եանմագտա օլուպ, իթֆասը միւմքին օլմատըը, վէ չիտտէթլի պիր եաղմուր եաղմազ իսէ, պիւ. թիւն օրմանլարը միւհթէրէգ օլմա. սընտան գօրգուլուղը՝ մահալլինտէն իչար գըլընմըշ տը։

—

Իզմիր վիլայէթինտէ կեավուր ի. մամ նամ հայտուտըն թահթը բիյա. սէթինտէ պիր էշգբյա չէթէսի զու. հուր իթտիկինի, վէ ախիրէն թաա. գիպինէ չրգան ժանտարմալարտան պիր նէֆէրի գաթլ իլէ տաղլարա ֆիրար իթտիկինի կէչէն կիւն եաղ. մըշ իտի։

—

Սոն խապէրլերէ կէօրէ, մէզքիւր չէթէ՝ ասաքիրը Շահանէ թարաֆը. տան ապլօգա իտիլէրէք, մերգում կեավուր իմամ՝ մէճրուհէն սէրտէսթ օլընտըը կիպի, ավէնէսինէն պա. ղըսը գաթլ վէ պաղըսը տախի ճէրհ իտիլմիշլէր տիր։

—

Մարսիլեատա մուգիմ Բում թիւճ. ճարանընտան Մ.ՍԹէֆանի Զաֆիրօ. բուլօ՝ Մարսիլեատաքի գօլէրա միւ. սապիրնի իչիւն ախիրէն Մարսիլեա շէհր էմինինէ 5000 ֆրանգ իրսալ իթմիշ օլմաղլա, միւշարէլէյհ շէհր էմինի՝ պունտան տօլայը քէնտիսինէ պիր թէչէ. քքիւրնամէ իրսալ էյլէմիշ տիր։ Մ. Զարիֆի տախի միւսապիյ. նը մերգումէ իչիւն 5000 ֆրանգ ի. անէ վերմիշ տիր։

—

Էտիպը մէշհուր միւթէվէֆա Վիկ. թօր Հիւկոնը միրասը՝ 3 միլեոն ֆը. բանգտան իպարէթ օլուպ, միւշա. բէլէյհ՝ Բարիզ Փուգարալարընա 50 000 ֆրանգ թերք իթմիշ իսէ տէ, պու. պապտէ եազմըշ օլտըզը վասիյէթ. նամէյէ իմզասընը վազ իթմէմիշ օլ. տրզընտան, իչպու վասիյէթնամէ չիմտիլիք քէէննէլէմեէքիւն հիւք. մինէ ատտ օլընըյօր իմիշ։

—

Նիւ-Եօրգտան իչար օլունտրզընա կէօրէ, Գալօվպիա սահիլերինին բէհ. սի օլան վէ Գալոն չէհրինի իհրագ իտէն Ժէնէրալ Բրէսթավ՝ պատէլ մուհաքէմէ իտամէ հիւքմ օլունը. պ, ասըլմըշ տը։

—

Շեհրիմիզ ինկիլթէրրա սէֆիրը մուվագգաթընն զէվճէսի Մատամ Ուայթ Թարաֆընտան կէլէճէք սալը ագչամը պիր պալ վէրիլճէյինտէն, պիր խայլը զէվաթա տավէթնամէ. լեր կէօնտէրիլմիշ տիր։

—

Պէրլինտէն Բիւնէնէ Զայտուն կազէ. թասընա եազըլըրզընա կէօրէ, 1885 յունվար 1տէն օգոստոս 1է գատար Վարշավիա չէհրինտէն՝ 61 քիչիսի Ա. լման օլարագ 113 եճնէպի թարա ու թէպիտ օլունմըշ տը։ Ալէման. լարըն 41ի էրքէք, 7սի գարը վէ 11ի չօճուգ օլուպ, պու թէպիրէ սէ. պէպ՝ մէրգումանըն բասաբօրթլարը պուլունմամասը վէ ուշզունսըզ հալ. լերի իմիշ։

—

Բիրէտէն լիմանըմզդա միւրուտ ի. տէն սոն Ավսթրիա վաբօրը՝ եէվմը մուայյէնինտէն սոնրա միւրուտ իթ. միշ, վէ պունըն սէպէպի չու աթի. տէքի վագտա իմիշ։

Մէզքիւր վաբօր՝ իթալիանընն գօ. լերատան պուլաշըզ օլան լիմանլարը. նա ուղրամըշ օլտուղը հալտէ Բիրէյէ միւրուտինտէ, մահալի սբհհիյէ մէ. մուրլարը՝ հէր նասլ իսէ թէմիզ բը. րաթիգա վերմիշլէր իսէ տէ, Բիրէ. տէն իզմիրէ կէլիր իքէն Սագզը ճի. վարընտա պիր Օսմանը հարպ սէ. ֆինէսի թարաֆընտան թէվգիֆ ի. տիլիպ, գարանթինա պէքլէմէք իւզ. րէ Գլազգէն թէհաֆֆուզխանէսինէ կիթմէյէ մէճպուր իտիլմիշ տիր։ Վաբօրտա պուլունան Եունանլար՝ գարանթինա միւնասէպէթիյէ ֆազ. լտ մէսարիֆ վէ վագթ սարֆընա մէճպուր օլաճագլարընտան նայլ ճանլարը սբգբյարագ, վէ պու ֆէ. լաքէթէ գարանտան սէպէպ օլտու. ղընը ֆազզ իտէրէք, պէօյիւք պիր արպէտտա չբգարմագ իւզրէ պուլը. ընբշար իսէ տէ, վաբօրտա պուլունան տիկէր պազը քեամիլ քէսանըն նա. սիհաթը իւզրէրինէ պու նիյէթլէրին. տէն սարֆը նազար իտիւպ, վաբօր՝ պիլա վուգուաթ Գլազգէնէ կիթմիշ վէ օրատա գարանթինա պէքլէտիք. տէն սօնրա Տէրսաատէթէ կէլմիշտիր։

—

Պէյողլունտա տօղրու եօլտա ագ. շամլարը գարանլըգ պատրաղընտան կէճէնինը նրսֆնա գատար պազը թէհ. լիքէյի տիկենճիլէր՝ էօթէյէ պէրիյէ տօլաշարագ, կէչէն տէնէնէրի թա. ճէիզ իթմէքտէ, վէ սատագա իչիւն սաբլըզ կիթմէյէրէք, վերիրմէտիկի հալտէ թահգիր վէ հաթթա թէհ. տիտ պիյէ իթմէքտէ օլտրգլարընն. տան, պու պապտէ մէրճիհինին նա. զարը տիգգաթը տավէթ օլունուր։

—

Սիրքեճի սթասիոնը գարշբսընտա. քի օթէյլին միւսթէճիրէսի Մատամ Վայէրիոնը պաշնա կէչէն բէնճէչն. պահ կիւնիւ պիր նէվի խբրսզլըզ կէլմիշ օլուպ, պու նէվի խբրսզլըզ վուգուաթլարը՝ չու արալըզ բէք չօգ վուգու պուլմագտա օլտրղըն. տան, պու խապասէթ էկէր այնը չախս թարաֆընտան իճրա օլընմա յօրսա պիլէ, այնը պիր գումբանեա էֆիրատը թարաֆընտան վուգուա կէլմէքտէ օլտրղը չիւպհէսիզ կիպի տիր։

Եէվմը մէզքիւրատ իւսթիւ պաղը թէմիզ բաղ վէ թըպպիյէ մէքթէ. պի չակիրտի իւնիֆօրմասընը կիյին. միշ 20 չաղարընտա պիր տէլիգանը՝ մէզքիւր օթէյէ կէլիպ 5 ֆրանգըզ պիր չիյէ գօնեագ ալմըշ իսէ տէ, իւսթիւնտէ բարասը օյմալըզ օտա. սընտա պիր ինկիլիզ լիրասը պուլըն. տրզընը պիլիպէյան, չիչէյի վէ լիրա. նըն իւսթ եանընը ուչաղընա վէ. րիպ քէնտիսիյէ պէրապէր օտասը. նա կէօնտէրմէսինի սէօյլէմիշ օլմաղ. լա, Մատամ Վայէրիո՝ մուվաֆֆագաթ իտէրէք ուչաղը պէրապէր գաթմըշ տը։ Լաքին մէրգում տէլիգանը՝ օթէյտէն պիր ագ եըրագլանտրգտա, պիր գահվէյէ կիրիպ, ուչաղա ա. ման, պանա իքի չիչէ լաղմ իտի, պունլարը պուրատա պրագ տա կէթ պիր չիչէ տահա կէթիր՝ տէր, վէ ահմագ ուչաղը պէօյլէճէ եօլա գօ. յուպ, քէնտիսի տէ ուֆագլրգ ագ. չէյի վէ գօնեագ չիչէսինին Ջալարագ սավուշուր կիտէր։ Հալա կիտիյօր։

—

Բուսմէլի չըմէնտրֆէրլէր թահվիլաթլէրնէն գուրաբ հէր իքի ատտ պիր տէֆա քէշիտէ օլունտրղնտան, սէնէի հարիւէ ալաֆր. հոկտ. Լինէտ Զարպխանէլի ամիրէաէ տօգ. սան տէօրտունճու գուրաբ ալէնէն քէշիտէ օլունարագ, պէշ եիւզ նումէրօյնա իքրամիյէ խապէթ իտէճէք տիր։

Պիրինճի իքրամիյէ 300 000 վէ ի. քինճի 25·000 վէ գէրդ սէքիզ ատտի 75·000 վէ տէօրթ եիւզէլլի նումէրօյսրը իսկ տէօրտէր եիւզ ֆը. րանգ գազանճագլար տրը։

Թահվիյաթըն տօրլարը Եսայեան վէ Զարիֆի պանգալարընտա մահֆուզ տրը. մէճճանէն վէրիլէճէք ճէտվէլ տէրունինտէ պուլունան նումէրօյսրը խարիճի գապուլ օլունամագ. պունլարըն բրօմէս պիլէթլէրի սաթընդրարտա պուլունտրըլճաղը միսիլլի, թաղրտան ըստօթ բուլուվէ կէնինտէ վէրիլմէք իւզրէ բօ. լէյա վէ հէր լիսանտան մէքթուպ գապալ օլունրպ, մուգատտէմ քէշիտէ օլունմրշ նումէրօյսրըն մուա. յէնէսի բուլէթ օլունրը։ Սրբարրշ. լար տէրհալ պիլիճրա։ զէմանը քէշիտէտէն սօնրա կէլէն ազչէնին պէ. տէլինէ տօգուան պէչինճի քէշիտէ. սինին պիլէթլէրինտէն կէօնտէրիլիր։

Մուսմէլէյի մէղզուբէյի ֆճրա իտէն զաթրն մէրքէզի Գալաթատտ քէօրիւ պուչնտու 33 նումէրօյու մաղազատտ մուգիմ սարրաֆանը միլէթէպէրանտէն Գուլագսըզօղլու Մաքգոբ էֆ. տիր։ թամ իքրամիյէ գազանմատա խաթիհգաղը օլան պի. լէթ՝ 7 պուչուզ, վէ նրսֆը իքրա. միյէ 5, վէ բուլսու 3 ղրշ. հիսապլյ. լա մուսմիյէյ թարաֆընտան էլ. եեմիլ ֆիրուխտ օլունմագտա տրը։

ԻԼԱՆ

Պանգր Օսմանիտէ մէվճուտ պու. լունան Բուսմէլի տէմիր եօլլարը էս համանը կէլէճէք ալաֆր. հոկտեմ. բեր իկնթասանընդ 94 ինճի գու. բասընդը Բրօդէլրի՝ պէհերի

5 ՂՐՈՒՇԱ

Գալաթատա Բէյրէմպէ-Բազարընտա թիճարէթի խանընտա 14 նումէ. բօյը մաղազատա սաթըլմագտա տրը։ Գազանան նումէրօնրն՝ պիլէթիւն իքրամիյէյէ հագգը վար տրը։

6—2

غنية اللغات

ԿՈՒՆԵԷԹ–ԻԼԼ–ԼՈՒՂԱԹ

ՖՐԱՆՍԷԶՃԱՏԱՆ ԹԻՒՐՔՃԷՅԷ

ՄՈՒՀԱՐԻԲԼԷՐԻ
ՄԻՔԱՅԷԼ ԱՇՃԵԱՆ ՎԷ ՄԷՀԷՄՄԷՏ ՇԻՒՔՐԻ

ԹԱՊԻ ՎԷ ՆԱՇԻՐԻ
ԳԱՐԵԳԻՆ ՊԱՂՏԱՏԼԵԱՆ

Իշպու էսէր ֆրանսըզճա միսթէամէլ պիլ ճիւմլէ լուղաթը ճամի վէ ֆէննի վէ սէնամ փէք չօք ըսթըլահաթ վէ թապիրաթը ֆրանսէվկյէի տաճի շամիլ օլուպ, խուսուսէն լուղաթը մէղքիւրէ միւթատտիտ միսալլերլէ էյդահ օլունտուղու կիպի, ֆէննի վէ սէնամ լուղաթը էօյլէ թարիֆաթ իլէ կէչիլմէյերէք հէր պիր լուղաթն թիւրքճէտէ մուգապիլի օլան լուղաթը պիթթահարրի պուլունուպ կէրէք թիւրքճէ վէ կէրէք լաթինճէ հրուֆաթ իլէ հիղալէրինտէ տէրճ օլունտուղունտան, չիմիկյէ գատար պու հօլտա ճէմ վէ թէրճէմէ օլունան ատարրն էն միւքէմմէլլի վէ միւհիթվյաթճա էն վասիֆ տիր։

Էսէրի մէղքիւր միւճէլլէտ օլտըղը հալտէ իքի ճիլտի պիր ատէտ օսմանլը լիբասընա Պէկ օղլու վէ Իսթանպօլ էքսէր քիթապճը տիւքքէանլարընտա սաթըլուր։

Քիւլլիյէթլէ իշթիրասընը արզու իտէն զէվաթրն Զարմաքճրյար եօգուշընտա Ակորեան խանընտա քեահն Գարեգին Պաղտատլեան մաթպասընա միւրաճաաթ իթմէլերի իսթար օլունուր։

ՔԱՐԹ ՏԸ ՎԻԶԻԹ

Ա՛լա քարթօն իլէ լաթիֆ սիւրէթտէ հէր լիսանտան օլարագ օն տագիդէ զալ ֆքընտա թապ ու թէսլիմ օլունուր։

Քիչ 100 ատէտի 10 ղրշ.

Արզու իտէն զէվաթրն, Ստամպօլտա Ծակօրեան խանընտա Արամեան մաթպասընա միւրաճաաթ իյլէմէլերի։

ՍԱՐՐԱՖԻԵԷ

ԵՎՐՕՊԱ ՖՕՐՍԱՄԸ

Լօնտրա 12 Սեպտ.

(Նօրթու օլմագ միւնասէպէթիյլէ գաբալը տրը։)

Բարիզ 12 Սեպտ.

Ֆրանս. ֆէհ. 3 % Ֆր.	81-95
» » 4½ %	109-70
Եէնի Օսմ. էհկամը աչըլաը	17-15
» » » գաբանտը	17-17½
Մէ«պոփէլ	
Սեռի Պ.	19-25
» Ս.	17-70
Բուսմէլի չըմէնտֆէրի	42-
Օսմանլը Բէժիսի էհկամը	–
Օսմ. Գանգտար	545-
Գրէքի Լիմէէ	–
Գրէքի Ֆէշնսիէ	1325-
Լիսն ագսիոնը	1250-
Սուէշի ագսիոնը	2050-
Բուլգարիա 3 % 1877	99-⅜
Եգիպտիա էհկամը	95-90
Մորֆօ-Ռումելիա մութասարրֆ	355-
Ռումանիա 5 % 1879	–
Նամպիս 3 % ֆաէզ	25-27

Վիէննա 12 Սեպտ.

Լօնտրա իւզէրինէ գամբիո	125-35
Բուսմէլի չըմէնտրֆէրի	20-70

ԳԱԼԱԹԱ ՖՕՐՍԱՄԸ

Իսկ. ուս. պիւն ագչ. գաբ.	18-02
Գուս սապահ աչըլտը	18-02
Մրսբը մութահէրէ. գաբ.	73-05
Գուս սապահ աչըլտը	73-05
Սեռի Ա.	33-10
» Պ.	18-20
» Գ.	18-01
Բուսմէլի չըմէնտֆէրի	42-
Ռագզէ Ֆայիզի	8-
Ռէնթը Ղրշ.	00-
Էնվանէսիս »	30-

ՊԱՆԴԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Նրէպի ժէնէրալ	6-32
Ոթեամաչլ ոլսնդ.ադ	4-30
Ոսմանիէթ ժէնէրալ	3-25
Թրամվայ	2-92

ԱԳԶԷԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. վիրատը	100 գրշ.-ատ	Ղ. Բր.
Ելյաղ մէճիտիէ ֆաբրգը		108-
Մէթալիք	»	98-
Գէչիք	»	102-20
Գիթըզ	»	102-25
Դայմէ		4000-
Ինկիլիզ վիրատը		110-16
Ֆրանսզ պանգունը		87-32
Բոլ		90-16
Դրէսմիզ ատիւնը		51-20
Դարատան գազմէսի		9-10

ԻԼԱՆԱԹ

Մուսթաֆա Միւրսիտ էֆֆէնտին Ակ Բիրզա սկզ զիմմէթինտէ մահբիմունպկ ասլանաղընտան տօլայը ֆիրուխտը մուգարրէր օյան պիր բէս աչոգ պագալ գորը էսպկն թարէխը իլանանէն Ա կիւն սօնրա եանի չէհրը խյուլուն Գիւնճիւ չարչէնպկ կիւնիւ իւսկիւտար Իզրա տարիքսինտէն թային գըլընան մէկէմուր մարիֆէթիլէ Սթամպօլտա Ա.թ բազարընտա սաաթ Գաչ միւզայէտէսի իզրա վէ ֆիրուխթ օլունճաղընտան, թալիպ օլանլարըն թային գըլընան եէվմ վէ սաաթտա մահալը մէգթիւրէ ադիմթիլ մէմուրընա միւբաճաաթ էյլէմէլերի՝ իւսկիւտար Պիտայէթ մահքէմէսի իզրա մէմուրիյէթինտէն իլան օլունուր։

31 աղօսթօս 301

Պուլկար տաղը հասըլաթընտան 60278 տիրհէմը ճէտիտ 604 քիսսուր սիմ իլէ 451 տիրհէմը ճէտիտ 993 քիսսուր պաթունը իչպու չէհրը խյուլուն Ցիւնճիւ տալը կիւնիւ սաաթ 9ա գաաար պիմիւզայէտէ ֆիրուխթ օլունճաղը ճիհէթլէ, թալիպ օլանլարըն եէվմը մէգթիւրտ տէօգիթօ վէ եռիսատ միւթէպէր քէֆիլերիյլէ Օրման վէ Մէտանին մէճլիսինէ միւբաճաաթ էյլէմէլերի իլան օլունը։

31 աղօսթօս 301

Մաղնիսա սանճաղը տասխիրնէտ Բէտտս գապասրտա վագը Սարրաֆա միրի օրմանընտան Լինի սէնէ զարֆընտա գաթիյաթէ խթամ մէրիմէգ վէ պէտլինին նրսֆը բէյին վէ նրսֆը տիկերի 9 մահ միւտտէթտէ թէպլիմ գըլընմագ չարթը իլէ 700 մէթրո մէքեաս մամուլ չամ քէրէսթէնին պէհէր մէթրո մէքեսի 31 զրշտա թալիպի էօհտէսինտէ պուլընարընտան, պունա զամմ իլէ թալիպ օլանլարը՝ թարիխը իլտնանէն իթիպարէն խյուլուն 12ինճի բէնճէնպկ կիւնիւ տէբօզիթօ վէ եռիսատ միւթէպէր քէֆիլերի իլէ Օրման վէ Մէտանին մէճլիսինէ միւբաճաաթ էյլէմէլերի իլան օ. լունուր։

31 աղօսթօս 301

Մաղնիսա սանճաղը տասխիրնէտ Բէտտս գապասրտա վագը Սարրաֆա միրի օրմանընտան Լինի սէնէ զարֆընտա գաթիյաթէ խթամ մէրիմէգ վէ պէտլինին նրսֆը բէյին վէ նրսֆը տիկերի 9 մահ միւտտէթտէ թէպլիմ գըլընմագ չարթը իլէ 700 մէթրո մէքեաս մամուլ չամ քէրէսթէնին պէհէր մէթրո մէքեսի 31 զրշտա թալիպի էօհտէսինտէ պուլընարընտան, պունա զամմ իլէ թալիպ օլանլարը՝ թարիխը իլտնանէն իթիպարէն խյուլուն 12ինճի բէնճէնպկ կիւնիւ տէբօզիթօ վէ եռիսատ միւթէպէր քէֆիլերի իլէ Օրման վէ Մէտանին մէճլիսինէ միւբաճաաթ էյլէմէլերի իլան օ. լունուր։

31 աղօսթօս 301

Լիմանէ նէֆէրօթ

Մահմուտ բաշտա Սուլթան Համամը ճիվարընտա լօգանթա վէ գահվէ վէ սանդղը պարագալարը։

Ֆաթիհտէ թիւրպէի չէրիֆ ճիվարընտա քահին պիր պապ դասսալ տիւքեանը 9

Գուլէ գաբուսընտա Շահ Գուլը ճամիի չէրիֆի իթթիսալինտէ քեարկիր պիր պապ տիւքքեան 518

Պաշատէ մէվզի վէ նումէրօլարը պաշգա պաշգա կէօսթէրիլտիկի վէհհէ, տէքեաքինը մէգթիւրէ քիրայա վէրիկէկինտէն, իսթիհար վէ իսթիգամընա թալիպ պուլունանլարը իշպու չէհրը աբդօսթօսը 28ինճի չարչէնպկ կիւնիւտէն չէհրը խյուլուն ցիւնճի չարչէնպկ կիւնիւնէ տեկին 100տէ 20 նիսպէթինտէ բէյ ազչէլերիյլէ պերապէր խագինէի էվգա. ֆը Հիւմայուն վարիսաթը ուսումիյէ ի. տարէսինէ կէվմէլերի իլան օլունը։

28 աղօսթօս 301 3—3

ՖԻՐԱԼԸԳ ՕՏԱ

Սթամպօլտան Պապը Ալի ճատտէ. սինտէ 20 նօմէրօ իլէ մուրագգամ մաթպասամզտա 2-3 օտա քիրալգ օլուպ, մէգթիւր օտալար՝ ավգաթ, թապիպ վէ տիշճի վէ պու միսիլլիւ սէնաաթ քեարլարա բէք միւնասիպ վէ էլվէրիշլի օլարղը կիպի, քիթապ թէրթիպ ու թանզիմ իթտիրէն քիթաաֆլարա տաճի քիթապ թապը իչիւն մաքինա վէ հրրուֆաթ մէվ ճուտ պուլունմասը հասէպիյլէ բէք գիյատէ ֆաիտէպախչ օլարղընտան, մէգթիւր օտալարըն իչիւնէ պիր. տէն վէ եա այրը այրը թալիպ օլան լարըն՝ մաթպասմզա միւրաճաաթ իթմէլերի իլան օլնը։

10—5

FARINE LACTÉE H. NESTLÉ

15 ՄԷՆԷԼԱԳ ՄՈՒՎԱՖՖԱԿՈՒԹԻՒՆ

21 RECOMPENSES DONT 8 DIPLOMES D'HONNEUR et 8 MEDAILES D'OR

Certificats nombreux des premières autorités médicales

ՖԱՈՐԻԿԱ ՄԱՐԴԱՍԸ

ՔԻԻԶԻԻՔ ԶՕՃՈՒԴԼԱՐ ԻԶԻՆ ՄԻԻՔԷՄՄԷԼ ՆԱՖԱԳԱ

Քեապֆի մըզտարտա օրմայան անա սիւտիւնիւն եէրլինի թութար, վէ սիւտէն քէսմէյի գօլայլաշընը, վէ զայէֆ գօլայ տիւր։ — ՆԱԶԻՔ ՄԻՑՏԷԼ, ԵԷԹԻԲԼԷՐ իչիւն տաճի նաֆագա եէրինէ սուրէթը միւֆիտէտ իսթիմալ օ. լունը։

Պիր չօգ թագլիտէրինտէն սագրնրլմագ իչիւն հէր գութու իւզէրինտէ ՀԱՆՐԻ ՆԷՍԹԼԷ, ՎԷՎԷՅ (Զուիցէրիա) նամ մուճիտինին իմզասը պուլունմասընա տրգաֆ իթմէլի տիր։

Պիլճիւմէ պէօյիւք էճզաճը վէ սրէչար տիւքքեանլարընտա պուլունուր։

ԳՐԷՏԻ ԼԻՕՆԷՆԻՆ

ԱՆՕՆԻՄ ՇԻՐՔԷԹԻ

Սերմայէ 200·000·000 ֆրանգ

Տէրսաատէթ ճէնցիսը
Գալաթատա Մէրթէպանի սօգաղընտա Ն· 10 եագուպ խան

Ագենցիա շիւպէսի
Սթամպուլտա Սուլթան Համամը սօգաղընտա Հաճաբուլօ խան

Գրէտի Լիօնէ պիլճիւմէ պանգա մուամէլէլերինի տէրէօհտէ իտէր։
Իսհամ իւզէրինէ իգրազ իտէր։
Իսհամ ըէհին ալարագ հիսապը ճարի աչար։
Ֆրանսայա վէ սայիր էճնէպի մէմլէքէթլերինէ բօլիցա քէչիտէ իտէր։
Համիլինէ էտա օլունմագ իւզրէ գրէտիթօ քեաղըտլարը վէրիր։
Գօրսա իշլերի իչիւն վէրիլէն էմրլերի իզրա իտէր։
Իսհամ հրֆզ իտէր։
Թէսլիմ օլանան նագտը գապալ իտէր, վէ մուգապիլինտէ չէքայիթը մալիմէ իլէ պօնօյար վէրիր։

ՍԹԱՄՊՈՒԼ ԱՃԷՆՑԻԱՍԸՆԸՆ ՇԻԻՊԷՍԻ պանգա իշլէրինտէն մաատա, էմ. թատա իւզէրինէ տէ ազչէ էօտիւնճ վէրիր։ Քէզալիք մէգթիւր չիւպէ՝ արտիյէտ գալտճագ օլան էմթասը կէօմրիւքտէն ալըր սագլար, վէ Սթամպուլտա վէ եռիսատ մէմալիքը էճնէպկյէտէ սոթրլաճագ էմթասյա տա գօ. միսիօնընը։
Մահալը տէրսսը Սթամպուլտա Զիչէք բազարընտա 31 նումէրօյու մահալտէտիր։

ՊՕԱ ՄԻՐԱԳՈՒԼԷՕ

ՄԻԻՃԻԶԱԹԸ ԲԷԼԷՍԷՆԷ

Իշպու լլսա՝ աղլզին վէ պօղաղը մուհաֆազաի սրհ. հէթի վէ գարտնիյէր խաթալզլարընընն տէֆի իչիւն բէք պիրատիր օլուպ, պայրմա, սրմա, էլօզ իթիհապը (ուֆիւնէթ) վէ սոզուլման խաթալըգլարընա տա գիյատէսիյ. լէ եարար։ Քէզալիք պու իլսա՝ տաֆիւիթթաֆիւն (անթիսէթթիք) օլուպ, էսքի եարա վէ ագրէպ վէ սարէ սօ. գուչարը վէ եանըզլար վէ գիսթուլա վէ էրկէնլիքլէրէ գարշը բէք մուէսսիր օլուղը կիպի, եարա դիշանէլէրինի մահվ իտէր, պասուրը տէֆ էյլէր, պաշ աղրըսընը կէչիրիր, չիչկինլիքլերի էնիրիր, չիպանլարընն ֆրշգըրմասընը գօլայալթրը, դիքքիսէ գարշը բէք եարար, այ պաշընը մունթազամ պիր հալտէ պուլունդրրը, սանճը վէ խշալը քէսէր։ Գօլէրա վէ սարէ կիպի իլէթը սարէյէ էսնասընտա մէգթիւր իլաճ՝ ան գարընընա ալընըգտա, բէք թէնտիւրուֆթ թութար։ Էկէր պու իլտճ մուէթթամ վէ միւթէտիլ պիր սուրէթտէ գուլլանըլըր իսէ, ուսումէն ալտթը պէտէ. նէյէնին հիւսնի մուամէլէսինէ զայէթ իւլ զայէ միսսիա տիր։

Նարդ իշիւն ուսմամի ահէնթէ Սթամպօլտա ԺԱՆ ՕՊԵՐԼԷՆՏԻՐ.
Տէրսաատէթտէ ատէօգիթօճը
ԿԻՒԼՄԷԶԱՆ պիրատէրլէր

Սթամպօլ, Զիչէք Բազարը, Նօ· 21։

Թաֆսիլաթ՝ պէօյիւք էճզախանէլէրտէն ալընը։

ՇՄԱԳ ԶԱՐԳ ԶԸՄԷՆՏԸՖԷՐԼԷՐԻ

ՏԷՐՍԱԱՏԷԹ ԻԼԷ ՔԻԻԶԻԻՔ-ԶԷՔՄԷՃԷ ԱՐԱՍԸՆՏԱ ԵՕԼՃՈՒ ԹՐԷՆԼԷՐԻ

1885 Մայիս 1տէն իթիպարէն եէնի էմրէ տէկին եօլ թարիֆասը։

ՍԹԱՄՊՕԼՏԱՆ ՔԻԻԶԻԻՔ-ԶԷՔՄԷՃԷՅԷ

ԹՐԷՆ ՆՈՒՄԷՐՕԼԱՐԸ	0	4	2	6	8	10	12	14	16	18	20	22	24	26	28	30	32	34	36	38	40	60	62	64	66
ՍԹԱՍԻՕՆԼԱՐ	Մապհրան էյլէնէ ֆապաբ								ՎԱԳԹԸ ՀԱՐԷԲԷԹ													Էյլէնդէն ափշամ ֆապաբ			
Սթամպօլ	6 17	6 50	7 15	7 42	8 14	8 43	9 12	9 42	10 20	10 39	11 17	11 49	12 49	1 49	2 21	2 58	3 27	4 3	4 34	5 10	5 39	6 12	6 32	7	7 30
Գում-Գաբու	6 28	7	7 27	7 53	8 25	8 54	9 23	9 53	10 30	10 49	11 28	12	12 59	2	2 23	3 09	3 38	4 14	4 45	5 21	5 50	6 23	6 42	7 11	7 41
Եէնի-Գաբու				7 57		8 58			10 34	10 53	11 32	12 4	1 3	2 4	2 36	3 13	3 42	4 18	4 49	5 25	5 54	6 28		7 15	7 46
Տավուտ բաշա				8					10 37	10 56	11 35	12 7	1 6	2 7	2 39		3 45		4 52		5 57	6 31		7 18	7 49
Սամաթիա				8 6		9 4			10 42	11 1	11 40	12 12	1 11	2 12	2 44	3 19	3 50	4 24	4 57	5 31	6 2	6 36		7 23	7 54
Եէտի-Գուլէ	6 37	7 10	7 41	8 12	8 33	9 10	9 31	10 1	10 46	11 4	11 45	12 15	1 14	2 17	2 47	3 24	3 53	4 30	5	5 37	6 5	6 39	6 52	7 26	7 59
Մագրիքէօյ	6 48	7 23	8	8 24		9 22			10 58		11 58			2 29		3 36		4 42		5 49			7 6		8 10
Ա.յ-Սթէֆանօ		7 33	8 14	8 34		9 32			11 08		12 09			2 39		3 46		4 52		5 59			7 18		
Քիւչիւք-Զէքմէճէ			8 25								12 18												7 27		

ՔԻԻԶԻԻՔ-ԶԷՔՄԷՃԷՅԷՆ ՍԹԱՄՊՕԼ

ԹՐԷՆ ՆՈՒՄԷՐՕԼԱՐԸ	3	5	7	9	11	13	15	17	19	21	23	25	27	29	31	33	35	37	39	61	63	65	1	67
ՍԹԱՍԻՕՆԼԱՐ	Մապհրան էյլէնէ ֆապաբ								ՎԱԳԹԸ ՀԱՐԷԲԷԹ									Էյլէնդէն ափշամ ֆապաբ						
Քիւչիւք-Զէքմէճէ		6 34												1 40									6 38	
Ա.յ-Սթէֆանօ		6 44		7 45		8 44		9 38			11 20			1 51		2 58		4 4		5 11		6 27	6 51	
Մագրիքէօյ	6	6 55	7 24	7 57		8 55		9 49			11 31			2 3		3 9		4 15		5 22		6 38	7 5	
Եէտի-Գուլէ	6 13	7 3	7 37	8 11	8 38	9 9	9 37	10 2	10 12	11 12	11 44	1 15	1 44	2 16	2 52	3 22	3 58	4 29	5 5	5 36	6 12	6 55	7 26	7 58
Սամաթիա	6 17	7 12	7 41	8 15	8 42	9 13	9 41		10 16	11 16	11 48	1 19	1 48	2 20	2 56	3 26	4 2	4 33	5 9	5 40		6 57		8 2
Տավուտ բաշա	6 22	7 17	7 46		8 47		9 46		10 21	11 21	11 53	1 24	1 53	2 25	3 2	3 31	4 7	4 38	5 14			7 2		8 7
Եէնի-Գաբու	6 25	7 20	7 49	8 21	8 50	9 19	9 49		10 24	11 24	11 56	1 27	1 56	2 28	3 5	3 34	4 10	4 41	5 17	5 46		7 5		8 10
Գում-Գաբու	6 30	7 25	7 54	8 26	8 55	9 24	9 54	10 11	10 29	11 29	12 1	1 32	2 1	2 33	3 10	3 39	4 15	4 46	5 22	5 51	6 22	7 10	7 40	8 15
Սթամպօլ	6 39	7 34	8 3	8 35	9 4	9 33	10 3	10 20	10 38	11 38	12 10	1 41	2 10	2 42	3 19	3 48	4 24	4 55	5 31	6	6 31	7 20	7 50	8 24

Մ.-ԼՈՒ.-ԸՐ.— 1· Ճէսամէթի ազ օլան եիւքլէր պիլա ֆարգ հէր թրէնտէ գապալ օլունուր։ Լաքին ճէսամէթլի օլան եիւքլէր՝ Տէրսաատէթ իլէ Մաքրիքէօյ պէյնինտէ վէ եա օնտան էօթէյէ իշլէյէն թրէնլէրտէ գապալ օլունաճագ տրը։

Մ.-ԼՈՒ.-ԸՐ.— 2· Նումէրօ 20 գաթար՝ ճուսաա վէ բազար կիւնլէրի ֆլօրիատա թէվագգուֆ իտէճէք տիր։

ԻՇԼԷՄԷ ՄԻԻՏԻՐԻՑԷԹԻ